

Աներեւոյթ եղաւ , իջաւ մըթութիւն :
Եւ հովանի նաժըշտաց հետ միասին
Ալիքներու ծոցը մըտաւ ան ժպառուն .
Դարձաւ Վանայ ծոյը բոլոր հըրեղէն ,
Ծովը բոլոր կը մըրմէնջէր ներդաշնակ .
Կը հընչէին կուսաներու ժիւաղէն
Վասպուրական աշխարհ եւ ափն ընդարձակ :

Հուս կ'երեւար Աստղիկ , ծաղիկ ծովային .
Կը գողոսջէր կը փարէր զոյլ ջուրն անոր :
Յաւէրժահարսունք միմեանց յորդոր կուսային
Խայտալ խընդալ եւ հընարել խաղեր նոր :

Ուրախութեան ձախին ելան թընդապին ,
Քընաթաթափ գիւղ եւ աւան արթնցան .
Երիտասարդ եւ ալեւոր փութացին
Փալ , նըշմարել աստուածանոյշն աննըման :

Լեռներն ելան , լուցին խիս խիս կապարոց ,
Ամէն կողմէ բարձրացաւ լոյս ծիրանի .
Յանկարծ ահա պայծառացաւ ծովուն ծոց ,
Արձակեցին ճըլիւն կանայք գեղանի :

Բայց դիցուին ամենազեղ զայրացաւ .
Արի՛ , ո՛վ մէջ , պոռաց , արի՝ ծածէկ զմնդ :
Մէջը արբառում օր կը նըստէր խուլ անձաւ .
Դուրս սոլցաց լուռ , գունատ ունէր մոլթ երես :

Մուխ կը փշէր բերանէն , մուխ պընչերէն .
Խնքը թընդոկ՝ ծաւալեցաւ ամէն կողմ՛:
Ողջունեցին զանի հարսունք խոր ջըրէն .
Խաւարեցաւ լիճը , գիշերն ալ անհողմ :

Անկէց ի զեր կանսաւ կ'իջնայ թաւ մըշուշ .
Արծաթափալ ծովուն վըրայ թիզնունեաց՝
Երբ լոգանալ այնտեղ կուգայ զիցանոյշ –
Ու կը հալին բոլոր սըրտերն անձկայրեաց :



9.

Մ Ր Ր Ի Կ



Երկինքը շառ եւ ամպայոյց կ'երեւայ :
Աւասիկ իսոյս կուտան արջառ եւ անգեայ ,
Զիգ բառաշին կը գոլըրքէ սար ու ձոր .
Բայց ետաւէն կը ճապաղի լուսին խոր .
Ցոյք մը գունատ խաղաղութեան աշնչէց
կ'իջնայ վերուսաւ անդաստանին վըրայ մնէ ,
Հսպանալից , նորանըշան փողփողմամբ :

Եւ մերթ հազիւ հազ կը սուրայ ամպէ ամպ
Փալլակնաթափ գող , եւ երկինք կ'որոսայ .
Ահա բրգուր կ'ելլէ կարծեն ու կ'երթայ
Հասկաց վըրայ կը թուչկոտի սրբափար :
Ժանգառտեմիլ պինդ թանձրացաւ թաւ խաւար :

Զարութալից բարձրացաւ ճիշ աղազակ
Սրտին դաշտին՝ ուր կին գեղջուկ ու մըշակ
Հունձք կ'ընէին արեւուն ատկ քիչ մ'առաջ :
Կը նըստէին կովերն աչեղ անքառաչ .
Կը կարմրէր որան դէղ դէղ բարձրացած ,
Չըկար երկիւզ , կամ չար հըմայ ու կասկած :
Ու կ'արտորայ դէպ ի խըրճիթ , դէպ ի տուն
Գերանլաւոր արտուններու բազմութիւն :
Ոմանք Կողբան , ոմանք կուլան գունաթափ —
Ահա կուզայ , զեանէն կ'ելլէ մնծ վիշապ :

Որորնդուատ երկինք երկիր կը թընդան ,
Կ'ապակնաէ քամին ակօս անդաստան ,
Շեշտ շողարձակ բոցատարափ փայլակներ
Կը բարախնէն զիւար իբրեւ սուր սուսեր :
Վարազաթեն եւ փոշեխառն մորնչաձայն
Վիշապը թուռն մըրըկի , լարած մագիլ լայն ,
Դէպի երկինք կը փերանայ , եւ անոր
Կը ձգուն պիշ գաման աչերն ու խոշոր՝
Բրթու գունաեր արինալից բոցեղէն :
Եւ կը խախտի կարծես աշխարհ իր տեղէն
Երբ երկինաչու ան կը գոռայ թեւաբախ .
Երեսանկեալ եւ սըրտերնին կապած վախ ,
Կ'երկըրպագն գեղջուկ մարգիկ դողդոջուն .
Եւ նայելու հրէշին շունին քաջութիւն :

ՎԱՀՐԱՄ ՍՎԱՅԱԷԱՆ



ԿԻՒՄԹԱԿ ՖԼՈՊէՌ



Կիւմթակ ՖլոպէՌ (1821—1880) ամենէն կաւարեալ վարպետներէն մէկն է Գրանսական գրականութեան : Իր արտօնատագիտական ու բարոյական ազդեցութիւնը շատ մնծ եղած է այս դարավերջի ոչ միայն ֆրանսական , այլ ընդհանուր եւ բոլորական մտաւորականութեան վրայ : Խոմանդիկ լրջանին ամենէն շողջողուն օրերուն , երբ Հիւորո , Լամարթին , Վինեն , Միշել , լսանդի , հաւատքի , երեւակայութեան ու յափշտակութեան գրականութիւնն մը կը հնդեղէին , ՖլոպէՌ , շատ աւելի յառաջ երթալով Պալզա-

Քեն՝ որ արդէն սկսած էր՝ իր հակայական վէպիրուն մէջ՝ արդի ընկերութիւնան արինուտ տիզմը քրքրել, արտաղրեց գործ մը անուոթ զիսուղութեան, ահաւոր մարգատեցութենէ մը ներշնչուած եւ արտայայտուած՝ ահաւասարեկի կատարելութիւն ունեցող ձեւով մը։ Տիկին Պովատի, Զգայնամոլ դասիարակուուրիւնը գիւցագիւն հետութեան գերազոյն էջեր են, ուր արդի ընկերութիւնը կը պատկերուի իր բոյրը զզուերի եւ ծիծաղերի գծերովը, արամանդի պէս ամուր, յստակ ու թանկագին ոժի մը մէջ, Բայց Ֆլուպէս, ժամանակակից մարդկութեան խարազմանդն ըլլալով չշատացաւ. իր գաճացած հոգին, անմիջական միջավայրէն չնչանեղ, ինքը վիճակը միմիթարելու համար թեւ առա զէպի միջնադարբեն աւանդագիւնակիրը, եւ զէպի հին մածառուք Արեւելքը այդպէսն զբեց Եղիշանու ասպեցականին հիշեարը, Սուրբ Անեսինի փորձութիւնը, եւ Սալտանին ու Հերովդիան. անցեալի ու տեսիլքը այց ոգումներուն մէջ, Ֆլուպէս միշտ կը պահէ իր անագրուն զիտոյի ձրատումը, միշտ երեւան կը բերէ՝ պատմական ծրանին տակէն՝ մարդկային անասնութեան վայրագ պայիթունները. բայց պատկերները, բարքերը՝ հնաւուրց պարզութեամբ, Կրքերը հզօր, ասմածարակ ու անցմակ, պայքարը բիրս ու մակեղծ, եւ իրական բնարեզութիւնը որ այց ըոլոր գունակեց, խանգառ եւ հուժկու կեանքէն ինքնէն կը բլիմի, իր այց որքերուուն կուտան զածան վեհութիւնը մը, ուր ծիծաղերին կ'անհետանայ, եւ եղերական ահաւորութիւնը մը կը մնայ, վայրենի բայց մնծ։

Անահիտիք այս թուով կը սկսինք հրատարակել թարգմանութիւնը Հերովդիալին, որուն ասուածանչական նիւթը, արեւելեան ոգին մասնաւորապէս շահեկան կը զարձնեն այդ հոյակապ հրաշակերտը՝ մնր ընթերցողներուն։

Զ.

Հ Ե Ր Ո Վ Դ Դ Ա Ա

— —

Ա.

Մաքերսի միջնարերը կը ցցուէր Մեռեալ Ծովուն արեւելեան կողմը, բասալուէ կոնածեա սարի մը վրայ. Զորս խորոնէ հովիններ զայն կը շրջապատէին, երկուոք կողերուն մօտ, մէկը

զիմացը, չորրորդը մէկալ զինու Տուներ կը զիգուին անոր սոտքը, շրջանակին մէջ պատի մը որ զիտանին անարթութեանց համեմատ կ'ելեւէջէր. Եւ ժայռը կորոտող զիկակածեան ճամբով մը, քաշաքը կը կցուէր միջնարերդին, որուն պարիսպներին ըարձրութիւն ունէին, բազմաթիւ անկիւններով, եղերքին վրայ ատամունքներով, եւ տեղ տեղ աշտարակներով որոնք այց անդրոնին ի վար կախուած քարէ թագին կարծես ծաղկեղորուազներ կը ձեւացնէին.

Ներսը պալատ մը կար կամարակատ ճեմենի բնակերով, ծածկուած՝ արեգակնակով մը զոր խաղանամք մը կը փակէր, ուր կայսեր շարուած էին վելարին մը պարզելու համար։

Առոտու մը, գեռ լոյսը չմեղքուած, Հերովդէս-Անտիփառ չորրորդապիտել եկաւ հոն կըրթինեցաւ, ու զիտեց :

Լեռները, անմիջապէս իր տակը, կը սկսէին իրենց կատարները երեւան հանել, մինչզես իրենց զանգուածը, մինչեւ խորն անզունքներուն, ստուերի մէջ էր տակաւին. Մասախուու մը կը ծածանէր, պատուեցաւ, եւ Մեռեալ Ծովուն կըրագերը երեւցան. Արշալոյսը որ կը ծագէր Մաքերոսի ետեւէն, կարմութիւնն մը կը հոսէր Քիչ ատենէն լուսավառեց ծովադաշին աւազները, բլուրները, անապատը, եւ աւելի հեռուն, Յուրագի բոլոր լեռները, որոնք իրենց Խորտուրուրու ու գործ մակերսենները կը հակէին ենզագդդին, անոնց մէջաւորը, սեւ ձող մը կը գծէր. Հեւ բոնը, խորը սուլուուած, գմբէթաձեն կը բարձրացաւ լոյրանար. Ես փողը նանենիններ ունէր, Սորեքը որիթեստունկիր, Կարմնզոսը շուշմափ արտօքը, եւ Անսոնիս աշտարակը իր անհեթեթ խորանարդովը երուսաղէմին վերեւ ափրախն կը կանդէր. Չորս բոնը, խորը սուլուուած, գմբէթաձեն կը բարձրացաւ լոյրանար. Ես փողը նանենիններ ունէր, Սորեքը որիթեստունկիր, Կարմնզոսը շուշմափ արտօքը, Երեբերիատը ուր թերեւն ա'լ երբեւն պիտի շը-առնար Ասկան Ցորպանանը կը հոսէր չոր զաւահին վրայ ծեփ ճերմակ, աչք կը շացնէր ճիւնի սփոռցի մը պէս. Լիճը հիմա լազուարթէ շինուած կը թուէր. Եւ անոր հարաւային ծայրը, Եմէնի կողմը, Անսիպաս նշամարեց ինչ որ կը վախնար տեսնել: Մթագոյն վրաներ կայն ցանուոցիր. Նիզականար մարդիկ ճերման մէջ անեղուանքը կը պատկէին, եւ մարմորը կրակները գերանին հաւասար՝ կածերու պէս կը փայլէին.